

## ՄԻՐԱԾ ՄԻՐԱԾԻ ԶԵՆ ՏԱՐ

*ՈՒՐ ՆԷՃԻՊ ԿԲ ԴԱՄՆԱՅ ՆՈՐԷՆ ԳԻՒԴ*

*Լուսնակին հետ գիւղ մըտաւ : —*

*Իրեն նըման յոգնած էր*

*Արաք նըժոյզը սեւուկ : Երբուժներէն, գաւակէն  
Քրտինքը յորդ կը փրփրէր ու կը լըւար խաւ ած խաւ,  
Ականչներէն սրբաշարծ մինչեւ սմբակը ազնիւ,  
Ճամբռու փոշին ու խայրերն՝ բատացուած չար բռներէն :*

*Մըտաւ պարտէզն առաջին : —*

*Ամայութիւնն էր հոն տէր,*

*Լըռութիւնը՝ պահապան : Ուր ամառն էր կալ զարկեր :  
Հազար ծառեր՝ բեռին տակ պըտուղներուն նորահաս՝  
— ինչպէս յըդի կիներուն նազանէն արդար, բեղմնաւոր —  
կը գոցէին իր անցքը, ոստիկներու բաղեղով :*

*Կէսուն՝ իջաւ նըժոյզէն : —*

*Լըկամն առաւ . նամբորդի*

*Քակեց ընդփոյք խուրջինն իր : Երեք անգամ համբուրեց  
Բարձրը նակատը ճիռն, ուր՝ մահիկին պէս ծազող՝  
Ճերմակ մ’ — յատկանիշ ազնիւուրեան ու վարքի —  
Սեւին մէջէն կը լուսնար :*

«Դալա՛ր մընաս, ի՛մ ընկեր,

*Հանգստանանք մինչեւ այգ :» մըրմնջեց քաց աչքերով :  
Յետոյ գամեց ցիցն երկար, — որուն օդին երկարէ՝  
Պախուցն ամուր կապուած էր — որ ճին ազատ արածի :  
Փրուեց կըսոր մը կապերտ ափն առուակին աղուահունչ .  
Ուր նայեադներ հոյլ առ հոյլ՝ հեֆեարանուշ գրգանքով ,  
Ամէն գիշեր լուսնին տակ, կուգան լոգնալ ու դիտել՝  
Հայելիին մէջ չուրին՝ մերկութիւննին դիցազեղ .  
Ու մերք իրենց ծիծաղէն կամ ոսկեյեռ բասերուն  
Զըւարք զըւարք շառաշէն ծառաստանին քընացող  
Թուշունները խրոռված՝ սարսափահար կ'արքննան . . . .  
Յողնութիւնը կոպերուն վըրան փրուեց բուն հեշտին . . . .*

## ԵՐԱ՞Չ ԹԷ ԱՆՑԵԱԼ ...

Նենիպ տեսաւ երազն այս : —

Քարտիներուն հետ գիւղին՝

Մրցող հասակն իր՝ ամէն տիւանդորրի պահերուն,  
Կը տանէր ձիգ ժովն ի վեր մարզարտահոս աղբիւրին:  
Ուրկէ լեցնել կուգային հինայաք-որ մատներով,  
Լաշակներու տակ մետախս վառող հարսեր նորապասկ,  
Ու աղջիկներ՝ նուոի գոյն ոտնամանով լրածով.  
Դիծադելէն լիարոք, կատակելով համարձակ,  
Կուժերն իրենց՝ բըրծըւած բընիկ հողէ վարդագոյն:

Նենիպ՝ պահուած մերձակայ մացառուտին մէջ՝

աչժով

Կը հետեւէր թերեւոսն եղնիկներու այդ հոյլին.

Առանց մօտիլ կրնալու : —

Անոնց մէջ էր, անոնց հետ՝

Իր սիրական Տիլարան. — Կաֆա՛ւ՝ որուն փափկանուրբ  
Տոտիկներուն ժիր ժէլքը սիրով խոցուած իր կուրծժէն  
Հարի՛ւր անզամ կը ցանկար . . . Որուն սեփ-սեւ աշխերէն  
Ժբախտի մը ժերբուածը կատ քոցը նայուածքի՝  
Իրեն կ'արժէր բիւր ժերբուած: Իրեն համար

— հաւտացէ՛ք —

Անոր հասակն ու մազեր, անոր ձեւերն ու մարմին,

Շըքեղ էին աւելի քան քանեակ մը հայեամէն . . . :

\*\*\*

... Այն իրիկուն Տիլարան աղբիւրին մօտ յամեցաւ,  
Անտարակոյս ջուրին մէջ դէմքն իր դիտած մէկ պահուն  
Մոռնալով թէ խնդալէն ընկերները հեռացան,  
Կրամքքելով իրարու քազուկները եւ ուսեր . . .  
Ու ինք՝ նենիպ, սիրու ամուր բռնած՝ իշաւ աղբերակ,  
Թոք-ովելու իր սիրու փարքամ կոյսին տոհմակից,  
Ու երազն իր պատմելու . . .

«Քառուն անժոյժ հուրիներ՝

Դըրախտագեղ պարտէզի մը մէջ՝ ինծի խըմցուցին  
Հուր բաժակին մըրուրը՝ բամուած հազար բոյսերէ . . .  
Քառասուն կոյք զուսաններ՝ ամէնն արար ու պարսիկ՝  
Տրւին ինձ սազ մը երեք գոյգ թելերով, նըւազուած  
Իրենց նարտար մատներուն մոզութեան տակ՝

յորդաձայն,

Վարդահեղեղ Շիրազի սոխակներուն ի նըւէր . . . :

«Կախուած գըտայ սազն տոսուն՝ գըլխուս վերեւ,  
դեղձիկէն.

Որ իմ տարիքըս ունի, հիմա, դալար, պըտդաւէտ . . .

Առոտուն՝ գըտայ պատկերող ալքերուն մէջ իմ մտիս.

իբրեւ մաս մը անբաժան՝ մըտածումի՞ս, շարժումի՞ս . . .

«Սիրուս ահա՛ սիրոյդ նըւէր ես թերի,  
Մէկ նայուածքով նէնիալ դարձաւ ֆեզ գերի.  
Թող շըրքները ըսեն մէ՛կ բառ, ո՛վ փերի,  
Մէկ ժէպիտով նէնիալ դարձաւ ֆեզ գերի . . .

«Սազրս կախեմ սեւ թելերէն մազերուդ,  
Սիրող հոգիս չի դիմանար նազերուդ,  
Ըսէ՛ մէ՛կ բառ, լրսե՛մ երգը խազերուդ,  
Լեզուդ բառ հէֆ նէնիալ ֆեզ գերի . . .

«Հօրբդ տան մէջ մըշակ ըլլամ ֆեզ համար,  
Ճամբուդ վըրայ ըլլամ ուռի մը դալար,  
Գլխուդ վերեւ կապեմ շուրի վարդ կամար,  
Սեմիդ առջեւ ըլլամ ծառայ ու զերի . . .

«Սէրէդ գինով՝ դարձայ երգիչ, **սազանդար**,  
Կարուսի ժուն, եւ հանգիստն է ինձ օտար,  
Սէրիս, հուրժիս կէսը Աստուած ժեզի տար  
Որ զիտնայի՛ր վիճակը հէֆ նէնիալին . . .»:

Յայնժամ ադուոր Տիլարան խնչոր աչֆերը յառած  
Տրդուն վըրայ հօրարին, հաղորդուեցաւ յանկարծուստ,  
Սիրովն անոր դիցաշնորի . . . (Ո՛վ մահաւէտ վարակում,  
Կարելի է քոքախտէն զերծիլ, սակայն չէ՛ երնար  
Ատկից բուժուիլ լիուլին . . . Եղերական ո՛վ հանգոյց,  
Տիլարան

Թոյլ տըւաւ որ նըշանուին մէ՛կ համբոյրով շուրբ առ  
շուրբ . . .

... Բաժնըւեցան երբ արդէն շօշափելի էր դարձեր  
Սև խորհուրդը զիշերին՝ դաշտին վըրայ եւ զիւդին . . .

\* \*

Այդ զիշերէն վերջ խռիուն դարձաւ աղջիկը զմարք  
Ու ժիշ անզամ կը լրսէր իր հասցէին ուղղբւած  
Կշտամբաններն ու կատակ :

Կովերն կըթած ժամանակի

Յանախ կ'անցնէր երազի եւ չար հորքերը շատկուլ՝  
Կը ժամէին յետին շիքն իրենց մօրը ըստինքին . . .

Շատ անզամ ալ կար ն աղի կ'ըլլար զաղտնի արցունիքով :  
— Ո՛վ լաց հրավան, որ սրտին դըժոխքին վրայ կը քափէ  
Միանզամայն եղ թէ զուր . . .

«Ես ժուկը՛դ եմ, ո՛վ նէնիալ,  
Կամ մահուանը, երէ հայրս ընդդիմանայ պըսակիս . . .»

\* \*

Այդ զիշերէն վերջ նէնիալ դարձաւ տըւազ նըւազի,  
Որ կը նստէր շըխաւէտ ուռիններուն տակ հեռու,

Սիրտն իր լալու, երգելու սազին վըրայ մըտերիմ . . . :  
Երիտասարդ, պատահի բոլոր տըդաքը զիւղին,  
Որոնց կուրծքերն էին փակ եւ շրբները կըդպրւած,  
Կը նատէին ծալպատիկ բոլորտիքը նէնիպին.  
Եւ խորունկէն արիւնող ճայնով անիկ կ'ուզէին  
Սիրոյ երգ մը գովական . . .

Նէնիպ՝ աշուղ նորընծայ՝  
Խոր հառաջ մը կը ժակէր իր հոգիին խարոյկէն,  
Ու ձեռք կ'առնէր սիրելի նըւազարանը կախարդ՝  
Որուն թելերն երգեցիկ՝ կը փայփայէր նազով յոյժ,  
Ինչպէս սահանքը վիժուտ այն Աղջրկան մազերուն:  
Ու ճայնն իր զիլ, դաշնալուր կը հետեւէր նըւազին:

Բարեկամնե՞ր, մի՛ հարցընէ՞ վիճակը,  
Հաւատացէ՞ ըրաւ Մէրը զիս դարդւոր.  
Օր ըստ օրէ կը բորբոքի կըրակը,  
Հաւատացէ՞ զիս խենք ըրաւ մէկ Ազուոր:

Ուսի մէջքով, չինար նիւան հասակով,  
Զուխտակ զուխտակ ապրջանզարդ դաստակով,  
Ականջներն ու մատերն ոսկի օղակով,  
Զիս խենք ըրաւ քարմ ու դալար մէկ Ազուոր:

Իր գարսերն են մուշկ յամպարի ծով բուրեան,  
Մոցը հովիտ եւ ծիծերը՝ զոյզ նէյրան.  
Նուռ այսերուն խալերովը աննըման,  
Զիս զինովցուց փերի հուրի մէկ Զքուոր:

Նէնիպ կ'ըսէ — Ըզձեզ պահէ՛ Տէր Աստուած  
Փորձութենէն, յոյզէն Սիրոյ փըշամած . . .  
Ո՛չ բուն ունիմ եւ ո՛չ հանգիստ հանապազ,  
Զիս խենք ըրաւ լոյս ու կուսան մէկ Սիրուոր:

Մազը մէկդի կը բողուր:

Ա՛լ ամէն ո՛ք իր հաշւոյն  
Լիառագաստ կը նաւէր զուրերուն վրայ երազին,  
Երգին հատնող, շնչասպառ արձագանզին օրօրով,  
Որ կը բզզար տակաւին ականջներուն մէջ երբվարդ:  
Հիացումէ հիացում կը թեւախէր խումբն ամբողչ՝  
Հառաչելով ի խորոց, աւաչելով շուրքէ շուրք .  
Հաղորդակից նէնիպի յուզումներուն ընդերքի,  
Որոնիք մասսաք պարպրւած՝ սիրուր կ'ընէն թերեւցած,  
Թեռին նըման արցունիքին զոր կը բափես հեշտօրէն:  
Սիրելիի մը վըրան՝ պատահին կամ հողին մէջ :



Գարունին հետ ծիլ առնող սիրավէսը նէնիպին,  
Աշունին հետ հասունցա՛ ինչպէս խաղողն այզիին:

Ա' զաղտնիք չէր ոչ մէկուն — ծերէն սինչեւ պատաճի,  
Մամէն մինչեւ տասնամեայ աղջիկները խօսեցեալ —  
Թէ՝ զիւղին մէջ կ'երկնուէր անհունօրէն սխրապանձ  
Հովուերգութիւն մ'աներկորդ՝ ընդմէջ երկու սրտերու,  
Մեհենական ձիւնազեղ տատրակներու հանգունակ:  
Թէ՝ զեղեցիկ Տիլարան նէնիպն աղքատ՝ կը սիրէր  
Խենքուրիւնով մը անհառ, որուն դիւրանքն ու կըրակ.  
Գիտեն միայն անոնք որ երակներուն մէջ իրենց  
Կարմիրն ունին կակաչի եւ բիբերնուն կը վառի  
Միամտուրիւնն ըսպիտակ՝ բեւիկներով ըսպիտակ . . . :

Կալերէն վերջ ծիրանուած երանգներով իրապաշտ,  
Եղած չեղած, սուտ իրաւ մասնիկներովը յետին՝  
Աղջկան հայրն ալ իմացաւ ի՞նչ որ աէսթան էր զիւղին:  
Կարմըրեցաւ ամօրէն մինչեւ ծայրը մազերուն,  
Բարկուրենէն կասկապուտ եւ դողդոջուն՝ պայթեցաւ,  
Խնչպէս շանրը ծոցին մէջ բըխագալար ամպերուն:  
«Այդ լակուր ո՞վ է որ ընտրեմ ինձի փեսացու . . .»:  
Ապա, հատիկ առ հատիկ, նըման սատափ համբիչի,  
Եր բերանէն պոռքացին հայինյանքներն ինքնաբուխ,  
Վաւերօրէն կրնիքրած սատանայէն, դրժոխտէն,  
Այնպէ՛ս փափուկ, բարբարոս եւ այնիքան քո՛ւրք.

բարախուն . . . :

Երբ կալերէն լայնանիստ բուրգերն ուկի ցորենին  
Կ'աւելցընն լիուրիւնն ամբարներուն հողաքուրծ,  
Երբ յարդերը պարկ առ պարկ կ'ելլեն նիւսը  
գրաստներուն,  
Գոմերը տաք պահելու, դըմակներն ալ՝ զիրուկ յոյժ . . .  
Ու կալտեղեր հօտերու կ'ըլլան կայան: Երբ, պահ մը,  
Աշխատանքը բրնձարոյր կ'առնէ դադար, դաշտին մէջ,  
Հերկէն առաջ ձըմեռուան,

Հարսնատօներ կըսկրսին,  
Ուտիք թէ պահք օրերուն, զիշերներուն լոյս թէ մուր.  
Տավուլ-զուրինան կը զըռայ եւ պար-խաղեր կը բոկուին,  
Օդը վառօդ կը բուրէ ընկոյզներու շուքին տակ:  
Ամենօրիննալ խաղողը հարիւր բերնէ կ'օրինըրի:  
Այս օրերուն մանաւանդ, մանաւանդ այս օրերուն,  
Դիւղացին սիրելի եւ մօտիկ մարդն աշուղն է,  
Որ ուսէն կախ շաւեր մը կամ թամմպուրա, երգն ի շուրք,  
Խըրախնանքէ խըրախնանք կ'անցնի, կոկորդը օծուած՝  
Գինիներուն է՛ն իինով, է՛ն ազնիւով բըխաշիք:

\* \* \*

Ցուրտերուն հետ պոչ բունող հարսնիքներուն մէջ բոլոր՝  
Պատուոյ տեղը կը տրուէր շընորհալի երգիչին,  
Որ սրտին բոցը կուտար սազի վեցեակ բելերուն:  
Մատներուն տակ խօսելով, սիրերգելով, վիպելով,  
Անոնք առոյզ կ'ըլլային, այնչափ առոյզ, վարակիչ,

Որ ամբոխը կը հրճուէր, կը խենք ենար ու կուլար ...  
 «Չայնիդ մատադ, դէ՛հ Նէնիպ, մատա՛ղ՝ սազիդ  
 քելերուն,

Լէյլա - Մէննունը երգէ՛ ...»:

Կ'ըսէր տըղայ մը կանաչ,

Որ կը խօսուէր թէ դրացի իր աղջրկան աշք ունի:  
 Նէնիպ սիրով կը պրկէր բուքակները իր սազին,  
 Որ ջուրի պէս կարկաչուն, որ լոյսի պէս կարկաչուն,  
 Նախ կշորէն հեղասահ, յետոյ կ'անցնէր նետի պէս,  
 Նոր նոր վէրքեր բանալով երամներուն մէջ երկսեն:  
 «Մուրազդ Ասոռուա՛ծ տայ, Նէ՛ձի՛պ ...»

ամէն կողմէ կը լըսուէր:

Շահին զանձերը չունին  
 Ճոխուրիւնը Լէյլային.  
 Պարսիկ հարէմը չունի  
 Զոյզը հուրի Լէյլային:

Ապըրշում են իր մազեր,  
 Եղմիկինն են իր նազեր,  
 Եօր-ը աշուղ, եօր սազեր  
 Քիչ են զովքին Լէյլային:

Երբ որ կ'երբայ ակնաղբիւր,  
 Անցին վըրայ տըղաք բիւր,  
 Կը քափեն վարդ ու քափուր,  
 Երբեւ օրոց Լէյլային:

Զէ՛, չե՛մ ըսեր իր անուն,  
 Կ'ընէ՛ շատերը անսուն,  
 Եղաւ Նէնիպը Մէննուն՝  
 Սիրոյն համար Լէյլային ...:

Սազը հազիւ կը կրբնէր քովի պատին եւ սիս'  
 Աղջիկներու երամէն լաշակաւոր մէկ պառաւ  
 Իր ականջին կը հակէր փրափրաւունով մըսերիմ:  
 Ու ծաղկատի հարսնեւոր միսկոյն բերնին կ'երկարէր  
 Օդիի քաս մը լեցուն եւ կալիսնը ծըխուն:  
 Պէ՛տք էր ումայ մը նաշակել քասէն, կարի մը գոնէ,  
 Եւ մէկ շրբունք ծըխափողն ամպել, ամպե՛լ գէր մէկ  
 հեղ :

Նէնիպ դարձեալ անվարան ձեռքը սազին կ'երկարէր:  
 Ապրի՛ս, ապրի՛ս, քա՛ջ տըղայ, հարիւր աղջիկ դուրպան  
 fbaq ...»:

Նախ՝ շըշուկ մը ականջէ ականջ ապա լրուրիւն ...  
 «Հարսնիք զացող աղջկան»ը Նէնիպ պիտի տաղերգէր:

Հարսնիք կ'երբաս, եաղջի՛ աղջի գովական,  
 Հալաւդ հազած՝ կը վառիս ալ ու ալրան,  
 Խայժ կը քափի խնձոր խնդուն այտերէդ՝  
 Ծուփ ծուփ ծամերդ ծափ ծափ հովին՝ ծաղկի նման,  
 Սիրակա՛ն ...:

Քայլըդ կարծես կը կաբաւի,  
 Հանգոյն հովին հեշտ հարաւի:  
 Եղունգներուդ Հինուու հինայ աղուական,  
 Դէմքիդ ցաքող տասնօրեայ լոյս լուսընկան,  
 Կարապ վըզիդ՝ խալեր նախշ նախշ եւ ոսկի,  
 Զիւլիւֆդ կտրած ու ոլորած մահկի նման,  
 Սիրակա՛ն ...:

Նազով աղջի՛, հե՛զ մընայիր,  
Մազով աղջի՛, մե՛զ մընայիր . . . :

Սէլվի մէջքիդ ժէօսրէվ ժէմէր պատուական,  
Դաստակիդ՝ բուստ, մատիդ՝ զիւմիւտ եւ ական,  
Խա՛չ որ կ'արժես սուլթանին քազն ու մական,  
Ծոցըդ ծաղկած հիւր ու հուրենով նուռի նման,  
Սիրակա՞ն . . . :

Քէլէ՛ աղջի՛, հա՛րս ըլլայիր,  
Հէլէ՛ աղջի՛, եա՛րս ըլլայիր:

\*\*

Գագտնապա՛ն է լուսընկան եւ աղբիւրը չը՛սեր քէ  
Սիրող զայզեր, իր ափը, ինչպէ՛ս կ'այրին ու կուլան . . .:  
Մարենիներ անտերեւ զիտեն ցաւը բաժանման,  
Բայց դաւանան չեն երբեք զայն պատմելու անցորդին:  
Գիշերուան մէջ, այզին դէմ, կ'ըլլան շրջմոլ կայծոռներ,  
Որոնք աչքով կը տեսնեն պարմաններու բոցիրան'  
Իրարու զիրկ իյնալը, անէանալն ու լոելը,  
Սիւ օձերու հանգունակ, կուրցա՛ծ, մոռցա՛ծ ամէն քան:  
Բայց ո՞վ այնէան իմաստուն պիտի ըլլայ որ ուզէ  
Անոնց լեզուն հասկընալ, անոնց հեֆեաքը լըսել . . .:

. . . Ու զիշեր մ'էր աշունի՛ համակ նըւազ, դաշնութիւն .  
Կըսես հովը հերարձակ աղջիկ մըն էր սըգաւոր,  
Որ կը հեծէր լալաճայն՝ առջեւն ամէն խրճիրի,  
Երբ ձրգեցին բընացող զիւղը նէնիա - Տիլարա.  
Երբալ խորհուրդ ընելու, աղբիւրին մօս, լուսնին տակ:

. . . Արշալոյսն իր մատներով կը վերցընէր վիժակը  
Գիշերին սեւ՝ երբ անոնք վերադարձան դէպի զիւղ:  
. . . Կը կարծէ՞՞ որ մէկ վայրկեան տեւեց այդ պահը  
                                երկար . . .  
Կը կարծէ՞՞ որ կը յոզնին սիրող սրտերն սիրելէ . . .:

\*\*

Յաջորդ առտուն, նէնիալը՝ սազն անուրին տակ՝ եկաւ  
Խնդրել ձեռնքը ազգական Տիլարային՝ իր հօրմէն: —

Պիւպիւլ եղայ վարդի սէրէտ,	Լօգմանն անգամ չըհասկըցաւ.
Հօրա՛ր, ըլլա՛մ տունիդ գերին.	Իմ այս կեսնիխս դարդերն ու ցաւ.
Սիրոս անգուր փուշ մը կ'արիւնէ,	Ո՛ւշ է արդէն դառն ապաշաւ,
Հօրա՛ր, ըլլա՛մ տունիդ գերին . . . :	Հօրա՛ր, ըլլա՛մ տունիդ գերին . . . :
Վիրաւոր եմ պիւլպիւլի պէս,	Նէնիպս՝ աշուղ սազ ու քափի,
Զեմ դիմանար այս վերքին ես,	Անոնց, անէուն կը քափառի,
Կը ժամեմ սիրոս աշքերէս,	Սիրոյս փոխան եօրը տարի,
Հօրա՛ր, ըլլա՛մ տունիդ գերին . . . :	Հօրա՛ր, ըլլա՛մ տունիդ գերին:

Քմծիծաղով մը լեղի , կրծնտելով տենդազին՝  
Վարի շուրբը եւ քուշը , եղունգները կրծելով .  
Աչքն իր գոցող քըխաշուր յօնիկերն՝ ամպի պէս մըրին՝  
Պըռըստեց հայրն աննըման Տիլարային եւ գոռաց ,  
Խնչպէս կատղած երկինքը շանքէն առաջ քնդաձիզ , —  
«Երեք անգամ եօր քըխակ արծար կ'ուզեմ իմ ճայնիս ...  
Երեք ջուխտակ կրթան կով՝ երկութէն չորս տարեկան ,  
Երկու գոմեց նակատնուն նուսխայաձեւ պիսակներ ,  
Զոյզ մը արար զամբիկներ՝ իրենց ետեւ մտրուկնին ,  
Եւ փորերնին նոր յըդի , որոնց անձնիւր ոտքն արժէ  
Արծարի տասը քըխակ ... , Ռոկեզըրուած մէկ գոտի ,  
Հազար մըսզալ ծանրութեամբ , շինուած զրսուած  
արծարէ ...

Սըրմայարէլ մէկ գլխարկ եւ եօրը ձեռք ծաղկենկար ,  
Եօր-զոյն դիպակ հանդերձանք՝ եկած շամէն յատկապէս ,  
Մէկ զոյզ թէփիզ ու նակտի զարդուկիներն յարակից՝  
Կը կազմեն զինն աղջրկան Սուրբ Պըսակին ...» :

## ՀԷՒ ՆԷՒԻԱՅ

Դարձեալ գըրկեց սիրական նըւազարանն ու սիրտն իր ,  
Վատահելով կոկորդին եւ մատներուն , ճրգեց ձայն :

Քի՛շ ուզեցիր ինձմէ , Հօրա՛ր ,  
Հուրիս կ'արժէ տասը հազար .  
Կեամքը ժիշ է իրեն համար ,  
Սիրականը կ'արժէ աշխարհ ... :

Բազուկներըս մաշին երկար ,  
Կրքի քամակս , ըլլայ կամար ,  
Եօրը տարուան ժիրտս ու վաստակ  
Ետ կը դառնայ Անոր համար :

Առնեմ ցուայը դարիպութեան ,  
Երքամ այլեւս օտար աշխարհ ,  
Գլուխը ժիշ է սիրոյս փոխան ,  
Զի ան կ'արժէ հարիւր հազար ... :

Երէ նէնիալը ողջ մընայ ,  
Յուսամ ուխտըս կ'ըլլայ կատար ,  
Երքամ շրջիմ դաշտ ու կատար ,  
Քիշ է անոր սիրոյն համար ... :

\*\*

Ո՛չ խըրատներն ու ո՛չ ալ արցունիքները ծեր իր մօր ,  
Ետ կեցընել կրցան զինք իր նամբայէն պանդուխտի ... :  
Բարեկամներն իմ մօտիկ աղաչեցին ող չերքայ  
Օտար երկիր : «Տիլարան կը փախցընենք զիշերով ,  
Կամ ցերեկի լոյս աշխով , աղրիւր զացած ժամանակ ,  
Երէ նոյն իսկ հարկ ըլլայ իր առազաստը օծել  
Դժնէ զոյնով արիւնի , — Ղարիպութիւն մի՛ երքար ... »  
Բայց գըրեքէ չըլլսեց նէնիալ զանոնիք : Երեք հեղ  
Համբուրելէ վերջ հողն իր հայրենիքին՝ սազն առաւ :

Կ'երքամ , ընկեր , բարեկամներ ,  
Հէլալ ըրէ՛ֆ , զուցէ չըգամ .  
Զեզ հետ կերածս աղ ու հացեր  
Հէլալ ըրէ՛ֆ , զուցէ չը գամ ... :

Կ'երքամ հեռու՝ հոգիս խըռով ,  
Թոնքըս շամփուրն անցած խորով .  
Դուռ դըրացի մընամ բարով ,  
Հէլալ ըրէ՛ֆ , զուցէ չըգամ ... :

Չեր կարօտով սիրու է պալար,  
Հոսէ՛ աղբիւր, զիլզիւ, զալար.  
Կանա՛չ մընաք արտեր դալար,  
Հելալ ըրէ՛ֆ, գուցէ շըգամ . . . :

Նէնիալ կ'ըսէ — Աղօք-եցէ՛ֆ  
Դարձին համար պանդուխտիս հէֆ . . .  
Բաղդին նանկը չեղած քեկրեկ,  
Հելալ ըրէ՛ֆ, գուցէ շըգամ . . . :

\*\*

Անցան եօրը տարիներ, եօրն օրուան պէս ժանրաշուֆ:  
Գիւղը տունեց տասնըշորս տօներ առանց նէնիալի,  
Որ յաջորդ մը չունեցաւ իրբեւ սիրող եւ երգիչ:  
Գիւղն ապերախտ չէ՛ յանախ, բայց ժամանակն ու  
մարդեր

Դաւ կը բանին սարդի պէս բացակայի հետքերուն  
Եւ մոռացումը շուտով իր կը նընէ  
— Ո՛վ ալ ըլլայ — անոր հեզ յիշառակին քրբույոյգ:  
Անցան եօրը տարիներ . . . :

Նէնիալ բաղդէն սիրուեցաւ,  
Ինչպէս տըզան հեքեարի, որ խօսքիդ հետ կը մեծնայ:  
Եւ օր մըն ալ, ո՞վ անիւ նակատագրին անթափանց —  
Երազի պէս ինքզինքը զըտու եղած մեծ հարուստ,  
Ինչպէս ձիւնի հիւսն հսկայ, որ գագարին վրայ լերան,  
Մէկ մանրիկն էր միմիրայն ըստորատի զանգուածին:

Թամբեց իր սիրուն այս անգամ նամբուն համար Միւայի:

Եղան օրերը շաբար, շաբար ները ամիսներ,  
Այնալէ՛ս արագ՝ ինչպէս երք ծառուղիին վըրայ լայն՝  
Մէկ շուրէն միւսը կ'անցնիս եւ կը յանգիս ծովափին:

Նէնիալ առուու մը հասաւ ծընընդավայր իր գիւղը,  
Եւ մըտու իր պարտէզին ցանկապատէն խարխրլած,  
Ու հոն ծաղկած վարդերու թըփիկներուն տակ զըտու  
Կարօտակէզ սիրածն իր՝ հասուկ աղջիկ գեղանոյշ,  
Հասակագեղ սիրարփի, լո՛յս, մարգարիտ ու շուշան,  
Որ կը ժապտէր վարդերուն մէջ փոխուած ինքն ալ վարդի,  
Հրպումովը դիւրահրաշ առասպելի եղէզին . . .  
Սուրբ պահած յուշն իր պանդուխտ բացակային . . .

Միայն քէ,

Միայն քէ, Տէ՛ր, այնալէ՛ս կոյս երք հողն այս  
Ես ձըգեցի՝

Իրեն համար . . . Միայն քէ . . .

Այն՝ իմ մահըս պիտ' ըլլար . . . »

\*\*

Եւ ոստումով մը աշխոյժ՝ ելաւ նիւսը նըժոյզին,  
Որ առտրւան քարմ օդին դէմ պինչերը բացած հեշտ,  
Վըրընջելով, կայտոելով՝ մտրուկի պէս երկամեայ,  
Բոնեց նամբան գիւղակին՝ ա՛լ այնիքան մօտ,

այնալէ՛ս մօտ . . . :

Ուրախ ամբոխ մը երկսեռ՝ լաներ բոկոտն ու կիներ՝  
Խորախանչիւրն իր առջեւ հատիկ մ'առած խատուտիկ՝

Ոչխարներու, այծերու եւ բառաշուն կովերու,  
Բոնած կ'ըլլայ, ա'յդ պահուն, նեղ արահետը գիւղին,  
Որուն եզերքը ծաղկած մասրենիներ կ'անտառուին,  
Ըսպանալով շատ տեղեր զոցել անցքը օձիով:  
Նէնիպ յիշեց — որպէս թէ երէկ ըլլար — անցեալն իր,  
Միծաղավառ եւ անհոգ մանկութենին միզասօղ՝  
Մինչեւ բացումն երջանիկ սարսուներու անդոհին:  
Յետոյ աղուոր Տիլարան ու բաժանումք վերջին:  
Եւ երազը գիշերուան, որուն համը մեղրագին,  
Քիմքին վըրայ դեռ կը զգար՝ զերդ տարփանք մը  
ճաշակուած:  
Նէնիպ՝ պապակ ու կարօտ՝ ինչպէս զըլուխն աղբիւրին,  
Ուզեց պաչե՛լ Տիլարան երկրո՞րդ անգամ...  
Երկնցա՛ւ...:

### ԵՐԱԶԸ ՀԱՏԱԿ ՄՈՒԹԻՒՆ ՀԵՏ

Ո՛վ խարկանքը երազին՝ մինչեւ մըրուբը շաբար...:

Լուսինն արդէն՝ ըսպունզի պինդ հարուածով մը կարծես՝  
Իր սինթով սրբուած էր լուրը տախտակէն երկընէին:  
Եւ արփին լոկ, լոկ արփին՝ ձրզած մազերն ապըրշում՝  
Ռստիկներուն ընդմշէն ցնցուզուելով մաղ առ մաղ՝  
Վարդերն ինչպէս Արտօնի կորազընաց ծովափին՝  
Օրօր ու ծոյլ, նազ ու տուզ՝ զինք զրկելու կ'իջնէր վար:

Այդ զրկումը կապար է, ըսպաննիշ է օձի պէս...  
Ամէն շառայլ իր բերնին ունի ասեղ խուրճ առ խուրճ...:

Զով ջուրովը առուակին, լրւացուեցաւ աղօրեց՝  
Թռչուններու համերզին հետ բիւրաձայն եւ աշխոյժ։  
Ու սրտէն, խո՞ր մըրմնչեց. «Ա՛խ, գտնէի Տիլարան  
Աչքն արցունիք արրուած, հիւծած՝ կուրծքն իր վշտերէ։  
Եօրը տարի սեւ հազած՝ վերադարձիս ըսպասուն,  
Չին խրտչեցաւ յեղակարծ...»

Նէնիպ տեսաւ կիսասօղ,  
Տժգոյն կին մը ...  
Ու նանչցա՛ւ... Տիլարան էր տեսլանոյշ՝  
Որուն համար դարձաւ ինք հայրենիքը վերըստին...:  
Լացը սեղմեց կոկորդն իր, երգը սեղմեց իր հոգին...:  
Կորեց ոստ մը մօտակայ մասրենիկն իբրեւ սազ,  
Եւ յորդաբուխ բացուեցաւ իր փակ լեզուն սա տաղով:—

Եօր տարի վերջ ետ կը դառնաս հայրենիք,  
Դեռ աղջի՞կ ես թէ հարս եղար, Տիլարա'.  
Սազըս եղաւ մասրենիի մէկ ոստիկ,  
Դեռ աղջի՞կ ես, թէ հարս եղար, Տիլարա':...:

Խօսէ՛ Աղւո՛ր, բացուի լեզուկ տիխակի,  
Ըսէ՛, չորցա՞ւ ծաղկանցը մեր բակի,  
Ուռենին դեռ ակին վրայ կը հակի՞։  
Դեռ աղջի՞կ ես, թէ հարս եղար, Տիլարա'...։

Ըսէ՛, զիւղին ծերերն ամրող ի՞նչ եղան,  
Պարմանեները՝ համակ կտրին ու գովան՝  
Հարսանեկան տօներու մէջ կը շողա՞ն,  
Դեռ աղջի՞կ ես, թէ հարս եղար, Տիլարա'...։

Ես նէնիպն եմ՝ հաւասարիմ իմ ուխտիս՝  
Հեռու երկրէ քերեր եմ ֆեղ ակ, յասպիս,  
Միրսու ու սազը ֆեղի ընծայ՝ կ'ընդունի՞ս.  
Դեռ աղջի՞կ ես, թէ հարս եղար, Տիլարա'...։

Հիազարհուր Տիլարան եղաւ արձան մը ֆարէ.  
Անոր նըման անխօսուկ, աչքերն առանց տամկութեան:  
Ու երգէն վերջ մընաց հո՞ն, երկա՛ր, երկա՛ր ժամանակ,  
Մինչեւ որ ձիգ ըստուերը հայրենադարձ նէնիպին՝  
Աղեղնաձեւ, մաքրափայլ պարանցով նըժոյզին  
Թռառած կտտարն աշտանակ՝ անհետացաւ մահադէմ...։

\* \*

Նէնիպ հասաւ հայրենի տունին առջեւ աւերակ,  
Որուն դոներն էին փակ՝ կոյր աչքերու կոպին պէս:  
Ու բակին մէջ ամայի՝ ո՞չ ծաղիկ կար, ոչ ալ տունկ.  
Վարդենիի ծիլ մ'անգամ չէր մընացեր, որ իրեն  
Պատմէր հին հին օրերու բաղցրութենին անանցիկ...։  
Նէնիպ իջաւ նըժոյզէն. —

Որքա՞ն, որքա՞ն խոնջած էր...  
Եօքը տարուան պանդուխտի յոզնութիւնը ուսերուն  
Հիմա, հիմա՝ ըզզաց լոկ... —

Գիտցա՞ւ թէ ինչ կենդանի  
Մըսակոյտ մ'էր լոկ հիմա', որմէ սիրու կը պակսէր...։

Մեծ հեծքարին տքրաւ իր ողնասիւնը ջարդբւած:  
Եւ ըզզաց որ ներսիդին անծայր գետ մը կը յորդէր,  
Զինք խեղդելու չափ ուժգին, ե՛ւ կատաղի, ե՛ւ փրփրոտ:  
Եւ ըզզաց որ կը փրլէր հասակն ամրող՝ հիմն ի վեր,  
Մըրրիկին տակ գետնամած, արմատախիլ զերդ սօսի...  
Եւ ըզզաց որ չէր ըզզար, մեռած սըրտի մը նըման...։

Դուռ-դըրացի հապըշտապ հաւաքուեցան խումբ առ  
խումբ,

Բոլորտիքը նէնիպին՝ հարցումներու տարափուն:  
Հին օրերու ծանօթներ՝ զըւարքագին, տըխրամած,  
Ամէն սեռէ, հասակէ:

Սազ մը խնդրեց աննցմէ  
Մեր գիւղակին նորադարձ, սիրանըւէր երգիչը:

Բարեկամնե՞ր, դըրացիներ երջանիկ,  
ինչո՞ւ մօրը տունը փակ է, այս առուն.  
Թառամեր է ծաղկանոցը խատուտիկ,  
ինչո՞ւ փակ է պիւլախին կտո՞ւցը ազու...

Դուռը յանկարծ բացուեցաւ ծաղկանոցին մէջ քօշնած՝  
Գողտրիկ գոյներ ծաղկեցան: Եւ պիւլախի մը սիրերգու՝  
Վարդենին կատարէն՝ տաղ մը սկսաւ գեղգեղել...

Ո՞ւր է մայրը՝ արծարովը մազերուն,  
Որ կ'ունկնդրէր իր շահրակի խազերուն,  
Զընայելով դարպաներուն, նազերուն,  
Ծունկին քըսուող բարի կատուին իր սեւուկ...

Տունն քստացաւ ոգեւոր մքնոլորտ մը լսուեցաւ  
Ներսէն երգը շահրակին՝ նոյն եւ առոյգ շշշտերով.  
Եւ մըլաւիւնը կատուին՝ ուռած, մաքուր կոնակով...

Ո՞ւր են արդեօֆ սրտակիցներս հընօրեայ.  
Ո՞ւր կոյսերը գիւղին՝ մատնե՞րը հինայ,  
Հարսանեկան հանդէսները ո՞ւր հիմա,  
Ինչո՞ւ սազը չի նըւազեր այս առուն....:

Երեքտասան նոր մարդեր՝ ամէնիք ժիր ու կտրին՝  
Մէջքերմին պինդ՝ պարսկական գոտիներով երփնաւէտ,  
— Ուր կը շողան կորերը դաշոյնեներուն երկսայրի —  
Նկայն իսկոյն եւ այդքան մը աղջիկներ շարուեցան՝  
Ժայռով, վառեռվ հարսնիքի ու սազ մը, որ փորուած էր  
Թըրենիի մը բունէն, եկաւ ափին մէջ իյնալ:

Ես նէնիպն եմ՝ վառ ու նուխայ իմ խըլայ,  
Ո՞ւր է հօրարս՝ ապան ու ծոպը սըրմա,  
Կը վախնամ որ հարս եղած է Տիլարա,  
Ինչո՞ւ ինձի ըլխոսեցաւ այս առուն....:

...Անձեւի պէս, սըրսըփո՛ւն, իշաւ մըռայլ մը վերէն.  
Եւ աշքերուն մուրն այնէան, այնէան եղաւ քափանցիկ,  
Որ հեշտ էր հոն ընթեռնուլ յոյզն ու խըռովին ամենուն:

Վարդերն իսկոյն քոռմեցան՝ ծաղկած էին ինչպէս որ.  
Ու սոխակին մարմինը՝ տակաւին տաք՝ մըլխուեցաւ.  
Սուր փուշի մը նիզակին՝ գեղգեղանիք կըսուցին....  
Ու լալիւն մը տրտմահեւ՝ տունին մէջէն լըսուեցաւ....  
Ու շահրակին ոստոստուն, զըւարք երգը դադրեցաւ....  
Բարի կատուն փոխուեցաւ անասունի մը դաժան....  
Հարսնեւորները բոլոր մէկէն սուզի սեւ հազան....  
Եւ ողբերգ մը սրտառուչ՝ վիներու հետ՝ բարձրացաւ....  
Ու սազն ինկաւ նէնիպի ձեռքէն՝ փըշուր առ փըշուր....:

Ու Տիլարան փափկագեղ, համբուրելի Տիլարան  
Ճերմակներու լուսահեղա փք քումին մէջ երեւցաւ,

Աղջիկնուքեան օրերուն աղւորուքեամբն աներկորդ ,  
— ինչպէս պարիկ մը շըմեղ՝ բեմին վրայ դիւքահրաշ —  
Ու ժպտեցաւ բոլորին՝ շուրքը բոսոր զինիով ,  
Ու ժպտեցաւ նենիալին՝ շրբները վարդ սա երգով .—

Ինձ խոստացաւ , պիտի գար , —  
Բայց ո՞ւր մընաց , Աստուած իմ . . . —  
Երկնին տակ եարն իր եար  
Մոռցա՞ւ արդեօֆ , Աստուած իմ . . . —  
Մոռցա՞ւ , հէ՛յ վախ , Աստուած իմ . . . —  
Աշերս նամբայ՝ ես ի զո՞ւր  
Ըսպասեցի լալով լուռ ,  
Ու դեռ չեկաւ . մընաց ո՞ւր ,  
Ո՞ր ժարին տակ , Աստուած իմ . . . —  
Քարերո՞ւն տակ , Աստուած իմ . . . —

Յետոյ նայուածքը մեղոյշ՝ եղաւ խարոյկ մը բոցեղ :  
Ու շրբները սարսացին , պըրկըւեցան դողով սուր :  
Ու ժպտեցաւ նենիալին , անվերջ , անվերջ ու մաղմաղ :

Ղարիպուքեան մէջ հեռու ,  
Ան սիրտ տրւաւ ուրիշին ,  
— Այդ ինձ պատմեց մէկն հերու —  
Ճշմարի՞տ է , Աստուած իմ . . . —  
Ճշմարի՞տ է , Աստուած իմ . . . —

Եւ այս տարի նամբորդներ  
Ըսին որ ան մեռած էր  
Կուրծքի մը վրայ մեղսարեն ,  
Հաւտա՞մ արդեօֆ , Աստուած իմ . . . —  
Կը հաւատա՞մ , Աստուած իմ . . . —

Սակայն հոգիս , իմ հոգին  
Զայն կը ցանկայ տակաւին ,  
Երբ ես կ'ըլլամ ուրիշին ,  
Ան՝ հողինը , Աստուած իմ . . . —  
Ա՞ն՝ հողինը , Աստուած իմ . . . —

...Ո՞վ ժաղցրուքին խարուսիկ՝ ժակուող քելէ մը  
անյայտ ,  
Ո՞վ ծորանիք շիր առ շիր՝ երանուքեան ու վշտի ,  
Ո՞վ միութիւնն անծանօթ երազներու եւ իրի ,  
Որ կը բնակի մարդկային կաւ հոգւոյն մէջ թիւրապիդ ,  
Եւ կը մընամք սրբասուրք քաղանքին մէջ ձեր կոյսի . . . :

### ՈՒՐ ՆԷՃԻՊ ՀԻՒԱՆԴ Է ՍԻՐՈՎ ԵՒ ՄԱՀՈՎ

Գտնըւեցան հինաւուրց բարի կիներ դըրացի ,  
Որոնք զիտցան ըսփոփանք բերել քիչ մը տունէն ներս ,  
Սրբելով հոծ ոստայններն անկիւններէն ու վանել

Մուրը հսկող չդժիկներն ամէն։ Շտկել հոգածու  
Չեռուրներով անկողին մը նէնիպի հանգստին . . .  
Եղան սրտցաւ պառաւներ, որոնք, մօր պէս, հսկեցին,  
Մինչեւ բացուիլը օրուան, մահնին վերեւ հիւանդին . . .  
Երգիշ դարձան երգեցին. նարուար իրենց լեզուին տակ՝  
Գիտցան լուծել խորհուրդը հեթեարներուն եւ սիրոյ։  
Անոնց խոսքեն աշխահար կրնար ծաղկիլ վարդենին,  
Կրնար ժամտի սիրելին հողին յանձնած սեւ այրին։  
Սակայն նէնիպ մընաց խուլ, մընաց համըր կամովին։  
Դժգոհանքի, տրտունքի բառ մը չելաւ իր բերնէն։  
Բարկուրեան զիծ մը երբեք չը վրդովեց իր երեսն . . .  
Երախտիքի ժախտ միսկ լոյս չը տրւա իր դէմքին . . .  
(Ազնիւազգի նըժոյզը, ախոռին մէջ, տրտմահար,  
Վըրընչեց մի՛շու ու մերժեց ամէն դարման ու զարի,  
Անասունի բընազդովն իր զզալով իր տիրոյ  
Դժբաղդուրինն ահաւոր . . .)

Կամաց կամաց կը հալէր  
Երկար ակուռ ամրուրեամբ կազմըւածքը նէնիպին,  
Կընամբներու տակ խանդոտ, հոգածուրեանց մէջ  
Փափուկ :

Հէֆ Սիրողը զիտէր քէ եղերօրէն կը հատնէր .  
Բայց չը զդաց սիրելուն համար անսիրտ Տիլարան,  
Որ կ'ուշանար զալ իր մօս՝ զարնան մարզրիտ շիրերով  
Անձրեւի մը օրինուրեան նըման :

«Կարօս ու լըբուած՝  
Լըմբնալ տակն երդիքի մ'աւերակ, — զիրս ա՞յս է,  
Տէ՛ր . . .»

Մըրմբնչեց լոկ մէկ անգամ, երբ մինակ էր տունին մէջ :

Աչ երն անքարք սեւեռած գերաններուն՝ ծուխոէ սեւ՝  
Երկար պահեր կը մընար խաղաղուրեան մէջ հանդարտ  
Երազի մը ալիքին . . . — Օ՛, ո՞վ զիտէ, ո՞վ զիտէ  
Սրտի նամբան, որ կ'ուրի բարձունքն ի վեր ամենի,  
Եւ կը սուզի խենօրէն զիշերամուր վիհերուն . . .  
Նոյն խկ, ըսէ՛ք, ո՞վ կրնայ մրտածումով հետեւիլ  
Սրտի նետին, որ զիտէ անջրապետներն անծանօր՝  
Ակնքարքի մէջ կտրել եւ որ արգելք չի նանչնար :  
Լեզուն կ'եղծէ՝ նըկըրտի երէ պատմել երազն այդ .  
Կը կարկամի զըրիչը վըսեմուրիւնն այդ զրելու . . . —  
Լոկ աչ երը հոգիին, տարաշխարհիկ հաշիշն այդ  
Գիտեն խըմել ումայ առ ումայ, անքանուրք հմտու-  
րեամբ :

Նէնիպին հետ ըմպեցէ՛ք, ըմբոշխնեցէ՛ք յարաշիք  
Գիղեցկուրիւնն այս տրտում, ադուրուրիւնն այս  
օրհաս .  
Ասուածային բաղցրուրիւնն այս տեսիքին,

ո՞վ դուք որ

Կ'այրիք առանց կըրակի , մորենւոյն պէս Մովսէսի ,  
Որ կը սիրէք մենութիւնն իրկուններուն տակ շիկնող ,  
Որ կեանիք մէջ Երէկուան կարօտ ունիք մշտարծարծ ,  
Եւ զդումբ՝ վաղամեն , խընկածաղիկ Սէրերու . . . .  
Սիրտն աշուղին քող ըլլայ ձեր բմպանակը ոսկի ,  
Ուրկէ , վա՛ղը , պիտի զան արքենալու ուրիշներ ,  
Ո՞վ դո՛ւք , եղրա՛յր հոգիներ , Տառապանքի ծիծէն կախ :

Նէնիպին սիրտն ըլլայ քող ձեզիւր գինեվառ .  
Ուրտեղ ծըլլայ Սէրն անրիծ՝ կոյս շուշանին պէս հովտի ,  
Որ ըրաւ զինք կամաւոր տարագընաց արագիլ —  
Խրախանչիւր փետուրը կարօտագիր մէկ եղէգ ,  
Խրախանչիւր խազն երգին՝ մեղրիկ քոյն մէ՛կ  
Ժերուածի :

Օ՛ գինովցէ՛ք , ո՞վ դուք որ սիրտ ունեցաք բանտրւած՝  
Նայուածէին մէջ մէկ կընոջ , Նէնիպին գիրգ սրտովք ,  
Որ միս եղած Սուրբ Վիշտն է , մաքրող հոգին կիրքերէ ,  
Մարդը տանող վերերը զաղափարի սանդուխին . —  
Որ մեռնելէ առաջ դուք զիտնաք հանոյքը Մահուան . . . .

\*\*\*

Քանի օր է ծանրացաւ դրսութիւնը Նէնիպին :  
Ու փափառն է — որ բացաւ կուղայ ծընօտը եւ լեզուն , —  
Հեղ մը տեսնել Տիլարան՝ մարմնառումն իր Պաշտանէին :  
Ու շատ դառն է Տիլարան՝ հսկումներէն ու լացէն ,  
Երբ պարուրուած հաստ քողով հիւնդտեսի եկաւ ան : —  
Սնարին վերեւ Նէնիպին լուռ ու դառն է Տիլարան . . . .  
Նէնիպ լուռ է եւ տրտում . — Լո՛ւռ է ան , դէմն իր աղւոր  
Հեռաւորին , որուն սէրն եօք տարի իր լեզուն  
Պիւլպիւլ դարձուց բաղցերզու , որուն համար եօք տարի  
Տեսչա՛ց , լացա՛ւ : . . . .

Կը խօսուի՞ երբ սրտերը կը խօսին ,  
Երբ հոգիներն կ'ունկներեն ձայներն իրենց սեպիսկան ,  
Որ կը բակուին դաշնօրէն՝ համանդրագ մը իբրեւ :  
Պէ՛տք է սուզիկ Անցեալի ծովերուն մէջը կապոյտ ,  
Ուր կը նաւէ կենսառոյզ Պատահութիւնը մերին ,  
Առազատն իր լայն բացած մրբիներու սիրական ,  
Առանց նանչնալ ուզելու ներմակ Վաղը դաւադիր . . . .

Լա՛ւ է այսպէս . — աւելի՞ եւ աւելի նոյնանալ  
Իզուրեան հետ Երազին , ապրիլ Երէկը անդարձ ,  
Ուր թեւ առին բովանդակ խենթութիւնները մերին ,  
Որոնց անուշ ծանրութեան տակ կը կըքինք ամէն օր ,  
Մինչեւ որ զայ ցցուի սեւ գիտակցութիւնը մեր դէմ  
Գերեզմանին հողաբոյր զորշ ծաղիկները ձեռքին . . . .

Լա՞ւ է մընալ այսպէս լուռ, արձաններու վեհութեամբ.  
Ու չըփորձել պղծումը աստուածային այս մահուր  
Ներուժ պահին՝ խառնելով ռամկութիւն մը որեւէ:  
Բայց չե՞ որ երզը խօսուն լրութիւնն է յիրարի... —  
Ու կոկորդը նենիպին չունի կարուածն իր մարմնին:

Խօսէ՛ Հոգեակ, բա՛ց շրբունքներդ աղու. —  
Նենիպ շուրթիդ մատաղ, ինչո՞ւ չես խօսիր...  
Քեզի համար դարձայ, ինչո՞ւ կը լրուս, —  
Նենիպ քեզի մատաղ, ինչո՞ւ չես խօսիր...:

Տրում ու լուռ Տիլարան՝ ի՛նչ աղուր է սուզի սեւ  
Ըզգեստներուն մէջ այսպէ՛ս... Աչքերուն մէջ կը փայլի  
Երբ մարզարիսն արցունիի՝ ի՛նչ աղուր է Տիլարան...  
Ճէ՛ Աշուղը տարագիր՝ բանի՛ բանի՛ անզամներ  
Իր կոպերը հեշտագին ու բաղցրօրէն է փակեր  
Հոն բռնելու ի խնդիր փափկութիւնն այս տեսիլիքնին...

Քեզի համար նըւազաւոր լան եղայ,  
Ու ման եկայ բաղժէ բաղաք, գեղէ զեղ,  
Քու կարօտրդ տարի ինձ հետ ամէն տեղ, —  
Նենիպ քեզի մատաղ, ինչո՞ւ չես խօսիր...:

Հոսիլ առին՝ զոյզ ակունք՝ Տիլարային զոյզ աչքեր,  
Լայն ըստուերին տակ երկար բարքիչներուն իրենց սեւ.  
Կու աւելի, աւելի՛ զեղեցկացաւ Տիլարան,  
Վերացումի անքըրիք տրտում ու լուռ այդ պահուն...:

Քու սէրդ եղաւ ներշնչումը հէ՛ հոգւոյս ,  
Քու սէրդ եղաւ վերադարձի ոյժս ու յոյս ,  
Թէ ժեզ մոռցայ՝ բող ուրանամ աչքիս լոյս, —  
Նենիպ քեզի մատաղ, ինչո՞ւ չես խօսիր...:

Ասպաշաւի դեռ եկան հեկեկաններ, ջուրի պէս,  
Թափիլ իր սեւ աչքերէն, խեղդել հազարն իր յորդուն.  
Բայց չը կրցաւ բառ մ'անզամ արտաքերել Տիլարան...:

Ես նենիպն եմ, նենի՛պ՝ արիւն արիւնէդ,  
Պաղտատ, Դըմքշկ չընայեցան ինծի լուր,  
Բաղդըս սեւցաւ ու լրուց, դո՛ւն խօսէ զէր,  
Նենիպ քեզի՛ դուրպան, ինչո՞ւ չես խօսիր...:

Չըխօսեցաւ Տիլարան: Սրբեց կամաց մշտահոս  
Աչուըները: — Մահուան չափ, մահուան պէս է Տիլարան:

\* \*

Նենիպ ծոցէն դուրս հանեց մազադարի մէկ փաքոյք  
Եւ աղերսեց. «Սիրակա՛ն, ահա՛ կեանքն որ ապրեցայ  
Ղարիպութեան մէջ եօրը տարի՝ քեզմէ հեռակայ...  
Ու միասին ա՛յն ինչ որ ամենակալ Տէր Աստուած՝

Երջանկութեան համար մեր՝ նըւաստիս էր շընորհած . . .  
Գիտե՞մ, երկար չը կրնամ պիտի առքիլ: Մահէս վերջ  
Բանալ կուտաս փարոյրն այս, որուն վերջին էջին մէջ,  
Մուրէ զրտուած մելանով՝ վերջին փափախ եմ զբրեր»:

Սակայն նէնիալ չը կրցաւ շարունակել . — Դըժուար է:  
Մահուան կուրծք տալ աւերակ այս խեցիով, որուն մէջ  
Երբ հոգին է քոչուն մը՝ անյուսօրէն վիրաւոր . . .  
Տիլարային տեսդավառ փական շրբներն իր շուրքին,  
Որով ուզէր իբրը քէ կեանքի կանչել վերըստին,  
Հոգեվարքի սեմն հասած իր սիրականն երբեմնի . . .  
Հոսեց աւիշն անխօսուկ, կեանքի աւիշն յորդաքամ,  
Որուն յուռութք գիտեն միմիայն հին սիրողներ . . .  
Նէնիալ նորէն ըսկըսաւ շնչել . — Իր սազը խնդրեց . —

Դեռ արցունիքի ատենը չէ՛, Սիրակա՞ն, —  
Նէնիալ զուրպա՞ն լոյս արցունիքին, մի՛ լար դուն.  
Մի՛ արտասուեր, աչքերդ արցունիք չը նանչնան . —  
Թող որ ես լամ, հօրարադչիկ, մի՛ լար դուն . . .

Երեսներէդ սրբէ շիրերն արցունիքին, —  
Նէնիալ հայրա՞ն սեւ աչքերուդ, մի՛ լար դուն.  
Զըւարք եղի՛ր, մի՛ կենար դէմս տրտմազին, —  
Թող որ ես լամ, հօրարադչիկ, մի՛ լար դուն . . .

Թարքիչները քող չըքրդին արցունիքով, —  
Նէնիալ հայրա՞ն քարքիչներուդ, մի՛ լար դուն.  
Մնամ հիազիշ երկա՞ր անոնց շուքին քով, —  
Թող որ ես լամ, հօրարադչիկ, մի՛ լար դուն . . .

Աքլորներուն կանչերուն հետ առաջին:  
Երբ այս զիշեր նէնիալ մըտնէ մահուան քուն,  
Մրտիդ ամբողջ, հոգւոյդ ամբողջ զանձն անզին,  
Գոհար զոհար քափէ՛ վըրաս, լա՛ց, լա՛ց դուն . . .

Լրուց նէնիալ: Պարտասուն՝ տարածուեցաւ մահնին մէջ:  
Փակից կոպերը յոզնած՝ ի՞նչ երազով, ո՞վ զիտէ . . .  
Զըլխուեցաւ ա'լ երբեք . . .: Ա'լ չը քարքից աչքն երբեք:  
Իր ծունկերուն վըրայ գիրգ՝ զըլուխն առաւ Տիլարա,  
Երազի մէջ կարծես քէ . . . — Երանութիւն զերազոյն,  
Որ շատ անզամ կը տրրուի անկողնին մէջ օրհասի, —  
Երբ ա'լ միտքը կը սկսի մըքընշաղի զանկին մէջ, —  
Միրով, բոցով նեններող հոգիներուն կուսուկան . . .

\* \* \*

Դուռ դըրացի, զիւղն ամբողջ բոլորտիքն են նէնիազին,  
Որ ա'լ հանդարս ու լրոիկ, բարձերուն թիկն՝ է նատեր.  
Ո'չ ո՛վ խօսեով կը խըզէ պատամքը խոր լըռութեան,  
Ո'չ ո՛վ տեղէն կը շարժի խորախորհուրդ այս պահուն .  
Երբ համբորդ մը կը մեկնի այս աշխարհէն անցաւոր:

Ամենքը քաց աչքերով կը հետեւին անոր քոյ!  
Նարժուաններուն, որոնցմով իր փափաքը կ'ըսէ ան:  
Ան չի կրնար խօսիլ ա՛լ: — Ենչո՞ւ խօսիլ . . . :

Ամենքն ալ

Կը մրտածեն թէ իրենի եւս նոյն բաղդին ենթակայ՝  
Պիտի չըւեն անպայման՝ սրբուերնին լի կարօտով՝  
Անվերադարձ այս նամբով, կամովին թէ ակամայ . . .  
Ու զգջումը սիրտէ սիրտ լուսակոհակ կը հոսի . . . : —  
Աշխարհային իրերու համար կ'արժէ՞ ժպտիլ իսկ.  
Քանի մարդն է խաղալիկ դառնահամ մէկ կատակի,  
Եւ աստուածնե՞րը բոլոր՝ վայրենօրէն անզուր են . . . :  
Երարու վրայ խընթած կիներն ահա՛ կը տեսնեն . . .  
Օրիսս աշուդն իր ձեռքին տրած ձեւը նըւագի  
Լուռ կը չալէ, կը չալէ՞, ու շրբները կը շարժին . . .  
Կարծես կ'երգէ ու սազով կը նըւագէ կարծես թէ  
Քերքուա՞ծ թէ վէրք, բերկրա՞նք թէ դիրտ տրումու-  
րեան, ո՞վ զիտէ . . . :

Չըքրնացած տակաւին, չար լաճուկներն, երկիւգով  
Իրենց մօրը գոգնոցին տակ կը պահուին: — Անոն ալ  
Տարտամօրէն կ'ըմբռնին մահուան դժնի զաղափարն:  
Այս աղջիկներ այցատի, անհամարձակ, ամօրխած,  
— Որ բոկուրն պզտիկներ էին օրով Նէնիալի,  
Ու լոկ իրենց մայրերէն՝ բաղնիքին մէջ կամ արտին,  
Իմացեր են գովասանքն անոր սիրոյ խաղերուն. —  
Իրենց մորքէն կը շինեն լուսափունչ մը ծաղկագեղ  
Ճակատին շուրջ Աշուդին սիրապատար, որ իիմա  
Մեղրամումէն դալկահար՝ խորշուածալ կը կըքի . . . :  
Եւ տարեկից հինորեայ եղբայրական ծանօթներ,

Որոնց հետ ան ծունկ ծունկի՝ հանոյքներ է ըմբռշխներ.  
Գրլուխն իրենց յամրօրօր կը տատանեն շա՞տ խոհուն:  
Ու տրտում է Տիլարա՝ նատած բովիկը անոր՝  
Բարձին ետեւ իբրեւ բարձ . . . :

Նէնիալ լոյսին կը նայի

Առանց երբեք քըրքելու քարքիչները, ուր կ'իջնէ  
Նանրութիւն մը՝ կամացո՞ւկ, արենին ցանող մէկ ձեռքէ:  
Հետրզինտէ նայուածքը կը տարտամի, կ'ընդլայնի:  
Տակաւ լոյսը կը պազի բիրերուն մէջ, ուր կարծես  
Խիյնայ շերտ մը լուսնակէն՝ վարագուրուած մէկ  
ամպով:

Չեռքերն տակաւ կը դադրին նըւագելէ ու շուրբն իր՝  
Դրժւարութեամբ կը շարժի . . . :  
Գլուխը կ'իյնայ . . .  
— Բոնեցէ՞ . . . :

Անմիջապէս կը բռնեն: Տիլարային կը կրթ-նի:  
Վերջին նիզով մ'որ հեւն է հոգեվարքին լըրացող,  
«Ճուհա՛ր... Ճուհա՛ր...» կը ձայնէ...

Դուրսէ՛ն՝ չարգո՛յժ աֆլորնիք  
Կանչերն իրենց առաջին կը ձգեն ահա՛ քառէ քառ...:

— ՄԵ՛ծ է հաւատքն՝ իրա՛ւ որ՝ զիւդացիին եւ արդար...:

**ՎԱՐՈՒԺՆԱԿ**

## ՓՅՈՒՂԱԾ ԸՆՏԻՐ ԱՆՕԹԸ

Տարիներէ ի վեր գրեթէ երբեք ուրախ չե-  
ղող Եկեղեցին, համատարած սուզի մը տակ  
լուս կը հեծէ, ողբացեալ Բարդէն Ս. Կաթողի-  
կոսի կոկծալի մահուամբը: Միջերկրականի  
ծիծաղկոտ ու մշտակապոյտ մէկ ափին վրայ,  
Անթիլիասի աւազուտքներուն մէջ բարձրացող  
անշուք ու պարզունակ վեհարանի մը մէկ ան-  
կիւնը, զինուորականի մը Երկաթեայ պարզ  
մահճակալին մէջ, զինուորի մը կեանքը ապրով  
Հայրապետը փակեց իր աչքերը, շարաթ մը  
տեւող չարչարանքէ եւ հոգեկան կծկումներէ  
վկրջ: Պարզ անկողնի մը վրայ մեռաւ, իր ամ-  
րող կեանքին մէջ պարզութիւնը միայն սիրող  
բայց Հայ Եկեղեցւոյ ամենէն արժէքաւոր  
պատաւորներէն մին:

Կարելի չ' երբեք խորհիլ ու քննել թէ ին-  
չո՞ւ համար այսքան կանուխ բաժնուեցաւ մէր  
պատուական հայրը, երբ դեռ նոր պիտի սկսէր  
հետապնդելու իր ծրագիրներուն ամենէն կտ-  
րեւոր մասերը:

Մեր աչքերուն առջեւ օրերով հիւանդաղին  
վիճակ մը անցուց, մէր աչքերուն առջեւ հո-  
գեվարքի զալարումներուն սրտովին տոկաց,  
մինչեւ որ իր զօրաւոր զգայարանքները հետդ-  
հետէ զաղբեցան դործելէ, եւ աչքերը փակեց

\*) Այս տողերը ամփոփումն են դամբանա-  
կան այն բարողին որ խօսուեցաւ Ս. Քառասնից  
Եկեղեցւոյ մէջ, Օգոստու 2ի կիրակին:

մէր աչքերուն առջեւ, ու նոյն մէր աչքերուն  
առջեւ է որ իջուցուեցաւ սա քովնոտի մատրան  
մէջ բացուած փոսը, եւ սակայն հակառակ բո-  
լոր այս ջօշափելի եւ իրարու յաջորդող դժուակի  
տեսարաններուն, դժուար կը հաւատանք թէ  
Ան մեռաւ:

Նախախնամութեան տնօրինութեանց առ-  
ջեւ խոնարհելով հանդերձ, չենք կրնար  
րմբունել թէ ինչո՞ւ համար այսպէս եղաւ, ու  
փշրուեցաւ պատուական անօթ մը: Հողէ կամ  
պակիէ անօթ մը կամ պարզ բաժակ մը, ո-  
րուն ձեւին եւ բերած չնչին ծառայութեանը  
վարժուած ենք, երբ յանկարծ կը սահի մէր  
ձեռքերէն ու վար իյնալով կը փշրի, պահ մը  
ոսուած կը մնանք այդ փշրուած կտորներուն  
պարզած խղճալի տեսարանին առջեւ, կարծես  
մէծ վիշտէ մը զարնուած ըլլայինք: Ի՞նչ էր  
արժէքը այդ ջախջախուած անօթին բայց ա-  
նոր յեղակարծ փշրումը վիշտ կը պատճառէր  
մեղի, վասնդի ան ընտանին էր մէր կեանքին,  
անոր վարժուեր էինք, ու անոր այս ձեւով  
խորտակումը մեղի ցաւ կ'առթէր:

Հապա ի՞նչպէս չվշտապնիլ՝ յանկարծ մէր  
աչքերուն առջեւ փշրուած թանկագին անօթի  
մը վրայ, ոսկիով կաղապարուած եւ աղաման-  
դէ զանակներով նոխացուած անօթի մը վրայ,  
որ լեցուած էր աննման զիտութեամբ, անսահ-  
ման բարութեամբ եւ անսահման չնորհքով ու  
ձիրքով: Ահա ա՛յսպիսի փշրուած պատուական-